


Թիւնը որ այնպիսի սոսկալի վտանգէ ազատեց քաղաքը , և անանկ անկարծե լի յաջողութեամբ դարձուց իրենց նախնեաց սիրելի ու փառաւոր հասարակապետութեան յիշատակը՝ յիսուն տարիէն ետև :

Վոյն օրը սկսան մէկէն ՚ի մէկ ՚ի գործ գրուիլ բոլոր այն դաշնագրին պայմանները . առժամանակեայ կառավարութեան գլխաւոր պաշտօնեաներն ընտրուեցան , գերմանացի իշխանաւորներն որ դեռ մնացեր էին՝ ելան գնացին , և Սէնտկոյ աս նոր հասարակապետութիւնը սկսաւ զարմանալի գործունէութեամբ ու խոհեմութեամբ ներքին և արտաքին բարեկարգութեանց ուղ գնել :

Հետզհետէ քանի մը օրուան մէջ բոլոր Սէնտկոյ գաւառին քաղաքներն ալ ազատեցան Ղւստրիոյ ձեռքէն և իրենց հաւանութիւնը տուին Սէնտկոյ հասարակապետութեան առժամանակեայ կառավարութեանը : Սիայն Սերոնա , Սանթուա և ուրիշ մէկ երկու բերդաքաղաքներ մնացին Ղւստրիացոց ձեռքը , և Սատեցքի սպարապետն ալ Սիլանէն ետքաշուելով՝ հոն ամրացաւ . բայց ինչուան հիմա եղած յաղթութիւններէն ալ կ'իմացուի որ շատ չգիմանար Ստալացոց բորբոքեալ համաշխարհական եռանդեանը դէմ , ու Ստալիոյ թերակղզին բոլորովին ինքն իշխան կ'ըլլայ :

Իսկ մենք՝ որ աս ամէն փոփոխութեց անխուով սրտիւ հանդիսատես եղանք ու պիտի ըլլանք , կրնանք ամենայն կերպով վստահացնել մեր ազգակից եղբարքն որ թէ՛ իբրև օտար ու բարեկամ տէրութեան հաւատարիմ հպատակք , և թէ՛ իբրև պատուական հայ անունը ըստ կարի անարատ պահողք ճանչցուած ըլլալով ինչուան աս վայրկեանս , ասկէց ետքն ալ պատկառելի ու սիրելի մնանք աս հիւրընկալ երկիրներուն յեղափոխութեանցը մէջ :

Հ . Գ . ԱՅՎ :



ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՏՈՒԱԾ Ը

Ինտյուրնեան՝ Վրայ :

ՇԱՏ մարդ խնայութիւնը ազահութեան հետ կը շփոթէ , շատն ալ ազահութիւնը խնայութեան հետ . անոր համար է որ չափաւոր խնայող մարդէն աւելի ազահ ու ձեռքը բաց մարդ կը գտնուի : Բնէն մարդ իր վիճակին համեմատ խնայող պիտի ըլլայ , թէ որ կ'ուզէ իր վիճակին ընկած պատուովն ալ ապրիլ միշտ . վասն զի ան խնայելովն է որ չափաւոր ինչք ալ կ'ունենայ միշտ ձեռքը : Վիտեմ որ շատ մարդիկ պիտի ըսեն . վաստակ կայ որ խնայութիւն ալ ընենք . շատ մարդ օրը վաստակածովը հազիւ կ'ապրի : Ղենք ըսեր թէ որ և իցէ երկրի մէջ անգութ թշուառութեան ձեռքը մատնուած խեղճեր չկան , որոնց վաստակածը կշտանալու չի բաւեր . բայց միթէ անդին քիչ մարդ ալ կայ որ իրենք զիրենք զանազան մոլութեանց տուած , առածնին կը վատնեն , կամ փուճուճուճ բաներու ստակ կուտան , առանց ծերութիւննին կամ ընտանիքնին մտածելու : Շատ աւուրչեքով աշխատող կայ Փարիզ , որ ամիսը ինչուան 70 , 80 ֆրանք կ'առնեն . և սակայն շատերը պարտքի տակ են կամ ստակ մը չունին : Սիթէ անոնցմէ վար կը մնան խել մը զարդասէր ունայնամիտ մարդիկ , որ ձեռքերնին անցած ստակը հագուստի նման ծանրագին բաներու կուտան . և թէ որ ծոցերնին նայելու ըլլաս , անօթութի կամ պարտք կը գտնես . թող գինովութեան , ստրկով խաղի , անառակութեանց և ուրիշ բաներու համար կորած ստակները : Սր և իցէ մարդ երբեմն պէտք է որ զբօսնու , մաքուր հագուի կապուի , բայց միշտ իր վիճակին համեմատ՝ օրով իր վաստա-

կին համեմատ ալ կրնայ խնայութիւն ընել: Ղանչցած երիտասարդներէս մէկը օր մը ըսաւ. «(Ի)՛նչ որ ուզէի, աս մէկ երկու տարուանս մէջ 10 կամ 12 հազար դահեկան մէկդի կը դնէի. բայց ի՛նչ կ'ելլէ անկից. մարդս իր զուարճութիւնն ալ նայելու է »: Եւ շատ անգամ իրաւունք տուի աս խօսքիս մտքիս մէջ, ըսելով թէ երիտասարդութիւնը թերևս ասանկ կը պահանջէ. բայց աս ալ կը մտածեմ՝ թէ ալ աղէկ չէր որ նոյն երիտասարդը 10 հազարին 5⁰ մէկդի դնէր ու դնէ միշտ իր ապագայ երջանկութեանը համար. ու մնացած 5⁰ դարձեալ իր զուարճութեանցը գործածէ: Երկայն բարակ բարոյական վարդապետութիւններ ընել հարկ չէ. սակայն այսչափ կ'ուզեմ իմացընել, որ շատ անգամ այլ և այլ գիտութիւններ ալ բարոյականի համաձայն գալով՝ անոր պահանջածը կը պահանջեն՝ մարդկային ընկերութեան երջանկութեանը համար:

Արոնք որ ինչք ունին, անոնք դիւրաւ խնայութիւն կրնան ընել, ու իրենց ինչքը շատցընել. գոր օրինակ ընչից տէր՝ մը որ ուրիշին շահով ստակ կուտայ, կրնայ առած շահին ութը տասը հազարը մէկդի դնել, նոր դրամագլուխ ընել անիկայ. կամ կալուածատէր մը վաստրկածին մէկ մասը դարձեալ իր երկրին վրայ պառկեցընելով՝ անոր գինը շատցընել, կամ անով ուրիշ երկիր մըն ալ գնել: Մըսէքով կամ աւուրչէքով աշխատող մարդիկ հարկաւաւելի պիտի ջանան խնայութիւն ընելու. բայց քիչ ատենէն կ'ուրախանան իրենց քաշած կտոր մը նեղութիւններնուն վրայ: Միայն խեղճ՝ աղքատաց մեծ դիւրութիւն ու միսթարութիւն կ'ըլլար՝ թէ որ մեր կողմերն ալ խնայութեան գանձարան կամ անոր նման բարեգործութեան միջոցներ ըլլային:

(Ի)՛նչ որ մէկը խնայած ստակը ետքը իրեն ուրիշ պիտոյիցը կը գործածէ, ու բերք չհաներ անով՝ ան խնայեալ ստա-

կը ինչք չըսուիր. և միակերպ գործածուելով քիչ ատենի մէջ կը լմրննայ: Ի՛նչ մարդը որ խնայած ստակը բերքի կը գործածէ, ու միայն անկից վաստրկածը կ'ուտէ, իրեն ընչիցը չափը նոյն մնալով, իր վիճակն ալ նոյն կը մնայ: Ի՛գա՛հ մարդիկ, որ խնայութիւն ընելով իրենց ստակը կը ծածկեն, ընկերութեան մեծ փնաս կ'ընեն. որովհետեւ այնչափ ստակ երկայն ժամանակ անգործ մնալով՝ ընկերութիւնը կը զրկուի շատ տեսակ բերքերէ, որ ան ստակներով կրնային ելլել:

Ի՛նչմիջապէս ընչից ետեւէն խնայութեան վրայ խօսելուս պատճառը ան է որ ընչից հետ շատ վերաբերութիւն ունի, և ուրիշ տեղ չենք կրնար խօսիլ աս նիւթիս վրայ. իսկ ասանկ առանձին հատուածով երկնցընելնիս անոր համար է որ իմացընենք մեր ազգայնոց՝ թէ չայոյ ազգին պէս խիստ չափաւոր հարստութիւն ունեցող ազգ մը պէտք չէ որ իր վաստրկածը անխնայ շուայութեան և սակաւատե ապրանքներու վատնէ:

Հ . Տ . Թ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ինչ և Ինչառիծ:

ԿԱՏԱՂԻ գազաններուն մէջ գլխաւորներէն են աս երկու տեսակները, բայց թէ ինձը և ընձառիծը իրարմէ ինչ տարբերութիւն ունին՝ որոշ չգիտցուիր՝:

Ինձը շատ կը գտնուի Միսիսիպի ալմէն տեղուանքը և Միսիսի տաք կողմերը. մորթը շատ գեղեցիկ է, կոնակը դե-

1 Մեր նախնիք ինձ կամ ինչ բառը միայն կը գործածեն, որ կ'երևնայ թէ տաճկերէն գառն և չար, ու գաղղիարէն panthere ըսուած կենդանին կը նշանակէ: Ինչառիծ բառը ետքերը հնարուած է՝ իբրև գաղղիարէն leopard ըսուածին թարգմանութիւն:

1 Capitaliste.